

## Ս. ԳՐԱԿԱՆ

### ՕՏԱՐԱԿԱՆԸ

ՅՈՒԴՅԱՆ

Ա.

Յուդանի քանի մը դահնկան էր գողցած նուիրատութենէ մը՝ որուն ահզետակ էր թովմառը: Այս միջագեպը խոր վրդովանք պատճառած էր աշակերտներուն: Օտարականը երբ իմացաւ այս պարագան, ժամանակացաւ արտմօրէն, յետոյ նայելով բոլորին, ըստու: «Յուդան մեր եղբայրն է, բոլոր գրամիները իրեն կը պատկանին»: Ապա դառնալով Յուդային, որ ամօթապարտ և գլխահակ կիցած էր, ըստու: «Որքան որ ունենալ ուզեմ, այնքան աւելի պիտի շատցնես ունենալուդ տենչը: Վայ անոր որ գերի է նիւթին, վասնզի այդպիսին, առանց թերեւս ուզելու, կը դաշնակցի չորիքի մը՝ որ մեծացյնն է բոլոր չարիքներուն: Արձաթուիրութիւնը հիւանդաւթիւն մըն է որ բացի պէս կ'այրէ և վէրքի մը նման կը մաշեցնէ իր անթռչակ ծառան: Մարդիրապէս չի կրնար սատնալ որևէ բարի բան՝ որ իրմէ իրեն չի բաշխուիր: Ամէն բան ունենալու միուկ գաղտնիքը անոնցմէ հրաժարին է»:

Աւրիշ անդամ մը, երբ աշակերտները հոււաքումծ էին մեծ թզինիի մը նիրքե, մտիկ ընկելու իրենց Ռւսուցիչը, Յուդան մեկուսի կիցած՝ քամահրանքով կը նայէր բոլորին: Անիկա այդ պահաւն շատ հեռու էր իրենցմէ և կարծես իր մտքին մէջ չինկելու վրայ էր անոելի մտածութեր, որոնք կը բարձրանային իր ուզեղի հարին և յետոյ կը խորտակուէին անողմուկ, զաղանի վայելուած գաւաղրութեան մը պէս: Իր դէմքին բոլոր մկանները պըրկըւած էին, հեռուէն մաի հատ առնող շնագայլի նմանն:

Օտարականը լոեց յանկարծ և ուեւառուն նայեցաւ Յուդային: Երբ աշակերտները հետեւցան իրենց վարդապետի նայուածքին, տեսան Յուդան որ քիչ մը

անգին, ծառին կռթնած, խորասուզուած էր իր մտածութեներուն մէջ, բաց բերանավ և կարկամած աշքերով: Աշակերտները առանց զգութու տեղի ունեցածը, խնդացին բարձրածոյն:

Յուդան ցնցուեցաւ անակնկալօրէն և ակամայ ճիչ մը արձակեց, երբ զգաց Օտարականին և ընկերներու սեռուն նայուածքը իր վրայ: Անիկա այդ պահանուն կը նմանէր անտառէն դուրս ելած գաղտնին, որսորդներու հրազէններուն դիմացը կանգնած:

Օտարականը մտախոն կը շարունակէր իր լուսթիւնը, առանց ուեէ մէկուն նայելու: Յուդան մտահցաւ աշակերտներուն, մեղմելով իր դէմքի ձգտուած մկանները: Փորձեց ժպաիլ բոլորին, սակայն ոչ ոք պատասխանեց իրեն: Յուդայի շէկ ու նօսր մտակերը հովէն կը շարժէն իր այլակերպ գանկին վրայ, որ կարծես սուրի հարսւածոյլ ճեղքուած՝ յիսոյ վերսարին իրարու փակցուած էր: Աչքերը պատուած ճերմակն պարուրուած, կը նայէին անթաթիթ Օտարականին: իր մեռելուսի ու ողորկ դէմքէն: Այս վերջինը հանդարտ գանուզի մանող արեւը, կը շարունակէր իր լուսթիւնը: Աշակերտները փոխին ի փոխ կը նայէին իրենց վարդապետին և Յուդային՝ նստած քավքավի, և այդ արտասովոր մերձաւարութիւնը տառուածոյին գեղեցկութեան և հրէշաւարայլանդակաւթեան, կը չարչարէր իրենց ուզեմը, անլուծելի առեղծաւածի մը պէս:

Աշակերտները այժմ կը վերյիշէին պահէ, երբ առաջին անգամ Յուդան Օտարականին ներկարացաւ, խումբին մաս կազմելու համար: Հակառակ բոլորի ալբանններուն, Օտարականը ընդունեց զայն ընտրեաներու խումբին մէջ: Ամէնքը նողկանքով ընկերեցան, երբ Յուդան անդ գրաւեց իրենց Ռւսուցչի կողքին: Օտարականը կը ժպաէր և մտիրմական քմծիծազով կը նայէր բոլորին: Անօր հագին անընդունակ էր խարսթիւններու, որոնք մարդուց ակարութիւններէն կը ծնէին:

Աշակերտները չէին սիրեր Յուդան որովհետեւ ան Գալիլիացի չէր, և ունէր

իրեն յատառեկ մտքեր, անհաջող միւսներուն: Յանձնապատճան էր և ինքզինքը կը կարծէր շատ խելացի: Տարակարձութիւններ կայրին թէ իր հայրը Հռավմայնցիներու ծառայութեան մէջ եղած էր, ինչպէս նաև ինքը՝ իր երիտասարդութեան: Յաւգան գէմ էր սակայն Հռավմայնցիններուն, և կը սպասէր իշ ժողովուրդի փրկութեան:

Այս գէպքէն յիշոյ, Յաւգան զգոյց և սիրալիր էր: Երբ Օտարականը խօսելու սկսէր, ան լոյն բանութիւն իր աշքերը, ուշագրութեամբ մտիկ կ'ընէր: Աշակերտները ուրախ էին որ ան այլևս չէր չարտիսունը և չէր մհկուսանուր իրենցմէ, Միայն Օտարականը միշտ նոյն օտարատի հայեացքով կը նոյէր իրեն, գոլզոնիք մը պահողի զգուշուր արգանատանքով:

Ուրիշ օր մը, Օտարականի ներկայութեան, Պետրոս և Յավհաննէս սկսան զիհնիլ, պաշտպաննելով իրենց տեղերը գալիք թագուռութեան մէջ, Օտարականի կողքին: Վէճը տակու անախորժ հանգամանք ստացու, վրդովելու աստիճան իրենց ընկերներն ու Վարդապետը: Երբ բալորը լուցին, Յաւգան Օտարականին մօտեցու և յանձնապատճան յանդգնութեամբ մը ըստւ «Ասոնցմէ տառջ, ևս պիտի նստիմ քու կողքիդ, երկնքի արքայութեանը մէջ»: Աշակերտները անխօս Օտարականին կը նոյէին: Երկնքի արքայութիւնը ուռակոն մը լիցուն ձռւկերու կերպարոնքով կը բացուէր անոնց բոլորին տաջև, կամ երկրային թագուռութեան մը խօսառւմով, որ պիտի փոխէր իրենց ձկնորսի գրգիւնկները՝ իշխանական պատմութանի: Բոլորն ալ, տուանց խարութեան, հակոմմէտ էին տեսնելու նիւթական գիրաը հոգիկան յայտնութիւններու Բոլորն ալ, Պետրոսէն սկսեալ միհնչեւ Յաւգան, տագորուած յաղթական Միօսիայի գռեհիկ գոլզփարով, չէին կրնար տակուին ըմբռնել տառուածոյին քաւութեան խորհուրդը՝ արիւնով սրբազործուոծ:

Օտարականը տրամօքէն նայեցու անոնց ու ըստւ. «Զէք գիտեր թէ ի՞նչ ոգիի կը ծառայէք, Եսամոլներն ու ամբարհաւաճները տեղ չունին արքայութեան մէջ, Զեր սնուցոծ ցանկութիւնները մարդուն:

ըլլուով, մարդկային չեն բոլորովին: Ով որ ձեր մէջէն տառջին ըլլուու կ'ուզէ, պաշտօննայ պէտք է ըլլոյ բոլորին, իսկ ով որ մեծ ըլլուու կը փափաքի, ծառայ պարտի ըլլուու ամենուն:

«Յաւգաններ պիտի ըլլուու, զերծ պահնելու ձեր նմանները չարիքէն ու նախապաշտարութիւններէն, որոնցմով լիցուն է աշխարհը: Գերիններ պիտի ըլլուու, տպատագրելու համար փրկութեան գաղափարը: Լուծի ներքեւ պիտի հեծէք, որպէսզի ուրիշներու հոգեւոր անդամատանները առկասուին ու պաղաբերին»:

«Կեանքը՝ յաճախ մարդերուն քուել տալու համար իրենց մեծութիւնը, զանոնք կը պատճէ տշակերտաներով: Որովհետեւ ամէն աշակերտ, տռաւել կամ նսւազ չափով, կը փոքրէ և կ'հզծանէ վարժապետին ուսուցաւմը, կը փոխէ սկզբունքները, իր մտքի տարազութեանը համեմատ, և կը բաշխէ իր փոխութը փոխան անտրատ գինիին՝ զոր չէր կրցած մարսել»: Աշակերտաները լուս էին, մեռնող որեին մէջ անոնց գէմքերը մսխիրով ծիփուած՝ կը նմանէին գերեզմանէն ցատկադ յաւգարկուարներու:

«Զէք կրնար երկնքի արքայութեան բնակիչ ըլլուու, եթէ չընդունիք զայն մանկան մը հոգիով, որուն անդիտութիւնը տռելի լուսաւոր է իր անմեղութեամբ, քան վարդապետներու գիտութիւնը և Փարիսիցիններու ճռճան փաստարկութիւնները, չատ յաճախ մեղք մը սոկեցծիւն ասհմանուած: Վճիտ հայելի մը միայն կրնայ ընդունիլ ցուքերը յայտնութեան առողջութեան:

«Միրոյ և անմեղութեան արքայութեանը մէջ մտնել կարենալու համար, անհրաժեշտ է կամ մանուկի հոգի ունենալ և կամ մեղաւոր ըլլուու: Անմեղութիւնն ու անկաւը միակ գրաւականներն են փրկութեան, վասնզի մասուկները սրբուելու պէտք չունին, իսկ մեղաւորները տռելի սուր կերպով կը զգան մոքութեան կարիքը:

«Յաւգան մեծ հոգինները վերին ու ստորին երկու ծայրերը նկատի ունին: Միջին մարդերը, արտաւմ միջականթիւնները, կէս ապականած և կէս անեղծ,

վաստակի մէջ են չարի ու բարիի պայ.  
քարը իրենց մէջ փախարքած ըլլալուն  
համարձ:

## Պ.

Աշակերտները իրենց խոնջէնքէն կազ-  
գուրսւելէ յետոյ, շարունակեցին իրենց  
ճամբան նազարէթի վրայէն դէպի Գու-  
լիլիս: Իրիկուն էր արդէն երր Օտա-  
րականն ու իր համեսրդները կանա գիւ-  
ղաքաղաքը հասան և հիւր եղան այն նո-  
րապատկ զոյգին, որնց ամուսնութեան  
ներկայ եղած էին ամիսներ տառջ: Շատ  
ուրախ էին փիսային հայրն ու մայրը և  
հազարտ՝ իրենց յարկին ներքե Օտարականը  
հիւր ունենալուն համար: Աւրախ էին  
նոյնովէն նորապատկները ու կը վերյիշէին  
հրաշքը որ աեզի ունեցաւ իրենց ամուս-  
նութեան օրը, և այս պարագան կը նկա-  
տէին իրրե նշան իրենց բախտաւորու-  
թեան:

Ընթրիքէն յետոյ, հակառակ իրենց  
ճամբառ յագնութեան, բարոր հաւաքու-  
ցան խաղաղի արիշին ներքե և Օտարա-  
կանը խօսեցաւ իրենց Երաւանէմի անցու-  
զարձերէն . . . Լուսինը իր զէնիթին էր  
բարձրացեր, երբ բարոր հանդչելու գո-  
ցին: Օտարականը անքուն էր երկոր  
տահն: Ճամբառ պատկերները, Սամարու-  
հին, Յուգայի ընթացքը, աշակերտներու  
անհամարագութիւնը, կը տաղանցէին իր  
մտքին մէջէն, ասեղծելով ատրամամ բայց  
քաղցր անուրջներ յաւիտենական իրազու-  
թիւններու:

Առաւետուն երբ սեղան նստան նախա-  
ճաշելու, Օտարականը դիտելով ամսւա-  
նացազ զոյգը, որ քաղցրօքէն և իրե-  
կրանքով կը նոյնէր իրեն, ըստու. «Դուք  
իրարու կապիցէք ձեր հազիները և պար-  
տիք միասին ըլլալ մինչև ձեր կեանքին  
վախճանը, մինչեւ որ մահուան ճերմուկ  
թեները գոն ցրուելու ձեր օրերը: Թող  
ոչ մէկ բան այս կեանքին մէջ բաժնէ  
ձեզ իրարմէ: Սիրեցէք զիրար, լեցուցէք  
ձեր զգացումները նոյն բաժակին մէջ և  
միասին խմեցէք զայն: Դուք երկու մար-  
միններ չէք այլեա, այլ մէկ, որովհետե-  
իրարու խոռնեցիք ո՞չ միայն ձեր հազի-  
ները՝ այլ նաև ձեր արիւնները:

«Այս քաղցր հազարդակցութենէն պիտի  
ծնին նոր արարածներ, ձեր վաղուան  
երազները, կազմաւած ձեր միսէն ու ա-  
րիւնէն, տեսանելի կերպարանքը ձեր  
խորհրդաւոր միութեան: Ձեր զաւակները  
սակայն ձեզի չեն պատկանիր միայն, ոյլ  
կեանքին: Անսնք ձեր միջացաւ կը ծնին,  
բայց կը պատկանին վազուանու կրնուք  
խնամել անոնց մարմինները և տալ անոնց  
ձեր սէրը, բայց աչ հոգին, որ ապագայի  
տանը մէջ կը բնակի: Ձեր զաւակները  
նեաներու կը նմանին, ձեր զայդ աղեղնե-  
րէն արձակուած, անսնք ձեզի չեն կրնուք  
վերագառնաւ, որովհետեւ կեանքը ետ չի  
գար: Սակայն երկնաւոր Հայրը գիտէ  
օրնին թէ՝ աղեղները և թէ նեաները,  
որոնք կ'երթան միունելու ապագայի  
դրան: Պայն բանալու հրաշխիքով: Կրնոյ  
ըլլալ որ գուք ուզէք նմանիլ ձեր զա-  
ւակներուն, սակայն մի ուզէք որ անսնք  
նմանին ձեզի, վասնզի ապագան անցնու-  
ին նայիլ չի սիրերա:

## Պ.

Կէսօրէ տռաջ, Օտարականն ու իր հե-  
տեսորդները Նազարէթի հիւսիսէն շո-  
րունակեցին իրենց ճամբառ գէպի Գու-  
լիլիս: Քիչ յետ անսնք մօտեցան գլխա-  
ւոր ճամբառն որ կ'առաջնորդէր գէպի  
Գամասկոս և Տիւրոս: Հեռուէն կը նշմար-  
ուէր ուղտերու կարաւոնը, գեղնախառն  
ու հասա փոշիի մը ներքեւ: Անսնք թո-  
րորի ձարահովիտին մէջէն կ'ընթանացին  
գէպի Գալիլիս: Հեռուն Հերմոնը կը  
ուղցուէր գէպի երկինք, մնձավայելուչ  
ու շքեզ, անգունդներէն յանող ամբողջ  
կոն մը, ամբազինդ և խորանիստ, թե-  
ւարձակումով մը գէպի անհուն: Օտա-  
րականը պատմեց աշակերտներուն թէ իր  
մանկութեանը, երբ ինք ազատ ըլլար  
աշխատանքներէ, յաճախ կուգար նստելու  
այս ճամբառն եղերքը, գիտելու կարտ-  
ւանները, որոնք կ'երթային Արարիայէն  
գէպի ծով, և լսելու նոյնպէս զգրդիւնը  
Հռովմէական լեզէսներուն, գէպի յու-  
նական քաղաքներ միկնող:

— Հռովմէայիցիները աշխարհնը ճամ-  
բաններով ցանցեր են, ըստ Մատթէոսը,  
աւելի գիւրին է և ապահով Գամասկոսէն

Պազաւառ և Հնդկաստան երթալ, քանի Երուսաղէմէն Երիքով:

Կիները չեին մասնակցեր այս խօսակցութեանը: Անոնց մէջ ամենէն հեղինակաւորք Գաւզայի կինն էր, իսկ ամենէն տպաւորիչը՝ Մագդաղինէն: Այս վերջինը փոխած էր իր քաղքենի զգեստները և հագած գաւուացիի նման: Յուլդան հաշտաքով չէր նայեր Մագդաղինացին և յաճախ կը փարձէր հեղնել զայն:

Իրիկուն մը երբ Օտարականը լեռ բարձրացաւ, ըստ իր սովորութեան ուղօթելու, Յուլդան մօտեցաւ Մարիամին և ըստ:

— Նոր զգեստներդ աւելի աղուար կը ցուցնեն քեզի:

— Այս, ըստ Մագդաղինացին, սակայն մօտ է օրը երբ պիտի հաղնիմ իմ նորագոյն զգեստներս, որքայսւթեանը մէջ:

— Արքոյութիւնը միթէ չէ<sup>o</sup> եկած, ըստ Յուլդան:

— Ոչ ինծի համար, պատասխանեց Մարիամը տիրորէն:

— Ուրախ չես երեխիր, ըստ Յուլդան, ուշադրութեամբ նայելով իր խօսակցին:

— Ինչպէս կրնամ ուրախ ըլլալ, երբ հոգիս չէ սրբաւած տակաւին: Արցունքները մաքրեցին միայն երևսիս ներկերը, բայց ոչ հոգիս:

Աշակերտները մօտեցան երկու խօսակիցներւն, անոնք կը փնտաէին Մարիամին ընկերութիւնը, որովհետեւ անգեղցիկ էր և հրապարիչ, նման գինիով լեցուն բիւրեղեայ բաժակին:

— Սակայն ոչ ոք քեզ կը դատապարտէ, ըստ Պիտրոսը:

— Մարդիկ զիս գատապարտեն կամ ոչ, տափկա ոչ մէկ նշոնակութիւն ունի ինծի համար, գիտեմ արժէքը մարդերու դատապատանին:

— Օտարականը չէ եկած գատելու աշխարհը, այլ փրկելու, ըստ Յուլդանէսը:

— Օտարականը ներած է ինծի, ըստ Մարիամը, սակայն ես կը դատապարտեմ ինքինքս, նման մէկու մը որ կը զգայ թէ աղաստ զգեստներով չի կրնար հարսանիքի երթալ:

— Տակաւին շտա հն հոս հակառակորդները երկնքի արքայաւթեան, ըստ Յուլդան:

— Սակայն Վարդապետը ոչինչ ըստ հակառակորդներու մասին, յորեց Նութանայէլը:

— Օտարականը գիտէ թէ ժամանակը հասած չէ, բայց մօտ է, ըստ Յուլդան:

— Բան մը չեմ հասկառ ըստներէդ, աղնիւ Յուլդա, ըստ Պիտրոս Ժաղական:

— Իմաստուն մարդուն աչքիրը իր գլխուն մէջ են, բայց յիմարը կը քալէ առանց աչքերու, պատասխանեց Յուլդան:

— Կարծածիր չափ յիմար չեմ, ըստ Պիտրոսը, ակնարկաւթիւնդ Հռովմէացիներու մասին է, սակայն մենք Գալիլիացիներու չենք իսկ մտածեր իրենց համար, ինչպէս զուք Հրէտանացիներդ կը մտածէք:

— Կրնայ Աստուած թագաւորել Հրէտանի մէջ, որքան ատեն որ Հռովմէացիներ հոն են, ըստ Յուլդան:

— Աստուած սակայն կրնայ թագաւորել Գալիլիայ մէջ, ըստ Յուլդանէսը:

Ճիշդ արդ միջոցին Օտարականը իրենց մօտեցաւ: «Յուլդան նորէն կը խօսի արքայութեան հակառակորդներու մասին», ըստ Պիտրոսը: Օտարականը նոյն լով Յուլդային՝ ըստ: «Ո՞ր հակառակորդներու մասին է խօսքը:

— Մեր ազգի թշնամիներու մտաին, ըստ Յուլդան: Օտարականը նոյնից ըստ Պիտրոսը առ ատելու մեր թշնամիները, ով որ կ'ատէ՝ կը հաւատարի իր թշնամիին: Ամէն թշնամի չձանչցուած բարեկամ մըն է. եթէ յանցանքներ իսկ ունի, արժանի է մեր գութին և սիրայն: Բալոր մեղքերը կը բիսին ուրիշներու դէմ մեր ունիցած ատելութիւնն: Ո՛վ որ կը սիրէ, ունի արդէն իր հոգին մէջ ուրախութիւնն ու հատուցումը իր արարքին: Թշնամիները սիրել՝ միակ կերպն է վերջ տալու ամէն կարգի ատելութիւններուն»:

Իրիկնամուտին՝ անոնք մօտ էին ար-

գէն Գալիլիոյ լիճը շրջանակող լեռնամանեսկին: Բլուրներու ստրահարթին վրայ գիւղեր և պարակներ կը հանգչէին ձերմակ ուղերու նման, շրջապատռուծ խաղաղի որթերով, թղենիներով, ինչպէս նույն խնձորի և նուռի պարտէզներով:

Երբ դառիթափը հասան, ուրկէ նեղ ձամբայ մը օձածն կը փաթթուէր բլուրին, իրենց աչքին անգամ մը ևս պարզուեցաւ Գալիլիոյ լճի լոյժ ոսկին, բացառաններու կաթնանեղեղ ստւանները և հնացազ լեռնակաղերուն նուռզուն պատկերները, կապարակ շղարշով պարուրուած: Այս բոլորը կը յօրինէին բանաստեղծական միստիքականութիւն մը, երազի մէջ իրարու ձուլող երկինքն ու երկիրը: Մարդիկ հան բնակոն կը զգային հրաշքն ու հրաշալին, որովհետեւ բոլոր սիրտերը կը յարդէին բարութեամբ և սիրավ: Աջ կողմէն կ'երեար Տիբերիան, դարանի մատած գաղանի մը նման: Լճի ձախ կողմի վրայ մանեսկի մը պէս շարուած էին Մագատական, Մարիամին գիւղը, Դալմանուտան, ծառասաններով հարուստ, և Կափառնայումը, ուր կը բնակէին Պետրոս և Զերիդեան զոյգ եղբայրները:

Աշակերտները շատ յոգնած էին, իսկ արել մայր մանելու վրայ էր: Խումբին ընկերացազ կիները մտան լերան գահաւանդին վրայ նստած փոքրիկ գիւղը և նեղ պատրաստեցին Օտարականին և իր հետեւրդներուն համար: Երբ բոլորը մտան բակը այն տունին, ուր պիտի իջևանէին, Օտարականը նայեցաւ իր զոյգ հիւրատէրերուն և ըստ բարձր ձայնով: «Աստաւծոյ օրհնութիւնը այս տանը և իր բնակիչներուն վրայ»: Տանուտէրը պատուելու համար մեծ հիւրը, որու մասին լսած էր, մորթոծ էր իր միակ այժը: Բակին մէջ յաւնապի ծառի շուքին տակ կը խաղային զոյգ մը մանուկներ, իսկ անոնց խաղերուն կը հսկէր նիհար բայց անուշաչուի իրենց քոյրը:

Օտարականը իր շուրջը գիտէր ստեղծել քաղցր մթնուլորա մը, բարեկամութեամբ զեղուն: Ճաշէն տուաջ Օտարականը հարցուց թէ զաւոկներ ունէին, և առնադիրունին ներկայացուց իր զոյգ մանչ

զաւակներն ու աղջիկը: Անոնք ամչկաս ու հետաքրքիր կը գիտէին Օտարականն ու իր հետեւրդները: Մայրը ուզեց զիրինք գուրս զրկիլ, սակայն Օտարականը նստեցաց զանոնք իր քավը, ըսկեզագ թէ երկնքի արքայութիւնը այսպիսիներուն է որ կը պատկանի:

Երբ ճաշը վերջացաւ, տանուտէրը ըստ Օտարականին: «Գիտմէ թէ գուն Մարգարէ ևս, անցեալ տարի մեր բարեկամներէն շտահեր կափառնայում եկան քեզի լսելու, սակայն մեզի համար կարելի չեղաւ թողուժ մեր գործը, հակառակ մեր փափառքին: Այժմ Աստուած քեզ տեսնելու՝ բայց մտնաւնդ հիւրատիրելու շնորհը կը պարզէ մեզից: Օտարականը նայեցաւ իր աղքատ բայց բարի հիւրատիրով և ազացաւ. «Ժամանակին կալուածատէր մը կար որ շատ տրահը ունէր: Տարի մը սովորականէն աւելի առատ բիրք ունեցաւ, և սկսաւ երազներ հիւրել: Պիտի քակիմ շտմարանները և աւելի մեծիր պիտի շինեմ, հան ամբարելու բոլոր հունձքերս, յետոյ պիտի բահմ ինքզինքիս – հանգչիր, կեր, խմէ և ուրախ եղիր, որովհետեւ շտարաբիքներ ունիս, շտա տարիններու համար: Սակայն նայն գիշեր իսկ հարուստը միաւու: Օտարականը նայեցաւ իր աղքատ հիւրատիրով քաղցրացած աչքիրուն, յետոյ ըստ: «Եսոյնն է ճակառագիրը բոլոր անոնց՝ սրոնք իրենց ունեցածէն բաժին չեն հաներ ուրիշներու և չեն փառաւորիր զԱստուած իրենց բարի գործիրով:»

«Երբ գուք կուտաք միայն պղտիկ մտամը ձեր շտա ունեցածէն, աչինչ տուած կ'ըլլաք, սակայն երբ ձեր քիչ ունեցածը ամբողջավին կուտաք, անիւտ պիտի ըլլայ ձեր գործքը: Մի մտածէք ձեր տոօրեայ կարիքներու մասին թէ ինչ պիտի ուտէք և ինչ պիտի հագնիքուն որոնք նայեցէք երկնքի թռչուններուն սրոնք ոչ կը ցունին և ոչ ալ կը հնձեն, բայց Աստուած կը հսկայ զիրենք: Նայեցէք դաշտի շուշաններուն, սրան զիրենքի հն անսնք, Սոզոման իր ամբողջ փառքին մէջ չկրցաւ հագուիլ անոնց նման: Եթէ մեր երկնաւոր Հայրը գիտէ հսկալ երկնքի թռչունները և հագուեցնել ծաղիկները, Ան չի կրնոր մառնալ իր սրդիները: Տանուտէրն

ու իր կինը ուրախութենէն կ'արտա-  
ռաէին, իսկ երեք փոքրիկները աւելի կը  
մօսենային Օտարականին:

«Թուք այսօք չընդունեցիք միայն զիս  
իբրև հիւր մը ձեր յարկին ներքեւ, այլ  
ողջունեցիք զիս իբրև պատգամանը ը  
լեռուն ծոյց Համեարար Տիրոջ անունով  
կը լսեմ ձեզի, թէ դուք առանձին չէք  
այս աշխարհի մէջ, սրավհատե ձեզի հնա  
ունիք ձեր Երկնուոր Հայրը»։ Եթի Օտառ  
արկանը դադրեցաւ խօսելէ, պղտիկ ողջը  
նակը որ կը քնանար, ըստ բորձուայն։  
«Նորէն խօսեցէք թաշուններու մասին»։  
Բայրը խնդացին, սակայն Օտառարկանը  
քաղցրութեամբ վերցուց զայն և իր մօրը  
առեւու։

Օտարաբնակութ ուրախ էր նման հայի ին  
որ իր կորսութեած ոչխարը կը գտնէ, կողջ՝  
իր փնտուած դրամը, և հօրը՝ որուն որդին  
կը վերագոռնայ հայրենի առւնը, և ո-  
րսնք խնճույքներ կը սարքեն բաժակակից  
ընելու ուրիշները իրենց երջանկութեան:  
Աշխարհի վրայ իր կատարած գործերուն  
համար հրեշտակներն անզամ կ'ուրախա-  
նան երկնքին մէջ: Որովհետեւ աշխարհի  
ամենէն ուրախ մարդը ան է որ չառ  
բարիք կ'ընէ ուրիշներուն համար:

Անիկա կը նոյէքր կեսնքի մեծ և բարի  
կողմերուն, Աստուծոյ, մարդոց երջան-  
կութեան և ապագային Նոյնիսկ իր  
տիտուր պահերը ուրախաթեան ծնունդ  
տուող պատահարներ էին, նման ծիսածա-  
նին որ կը կազմուի նախընթաց փոթո-  
րիկն ու անձրեէն: Օտարականին ուրա-  
խութիւնը չէր նմաներ հոլորդ ձիւնի մէջէն  
հոսող առուղին, որ կընայ շոգիսնուլ  
որեէն, այլ գետի մը՝ որ ունի անսպա-  
տիկեր, և իր տիրութեան ու հալածանքին  
մէջն անգամ կընայ զնծաւ և պերկորիլ:

ԳՐՈՒԾՎԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՄԸ ԿՐՆԱ՞Յ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԴԱՇԸ ԵՐՊԱԼ ԵՒ ԿՈՒԻՒԼ  
ԲՇՆԱՄԻՒՆ ՀԵՏ

«Խնդրեա՝ զիաղաղութիւն եւ եր  
զիս նորա»<sup>(\*)</sup> (ՍՂՄ. ԼԳ. 15).

Քրիստոնեաթիւնը խազաղութեան կրօնք  
Քրիստոնեաց հաւատոց ցեալ մը ոչ միայն  
սազաղութիւն կը վնասէ միշտ, այլ նաև  
ապրի այդ խազաղութեան կեանքը,  
Քրիստոնեաթիւնը պատերազմի ձակաս,  
ունի, թշնամութիւն, առաջք կրնա՞ն հա-  
րածաշիլ իրարու համա Այս մասին արաւ-  
արտուելէ առաջ նախ մէկ երկու խօսք  
բառերազմի մասին:

Ա. — ԽԵՆ է պատերազմիք։ Պատերազմը  
նշանաներու ցեղերու ազգերու և կամ  
հառավիճաններու միջն ազգի անհանձ  
ազյուսմ ժըն է։ Այս բազյուսմը եթէ  
աքրիկ է կամ կը կոչամի, եթէ բարոյա-  
անութեան ու մրցակցութեան հիման վրայ  
պարքար կ'անուանուի, իսկ եթէ մեծ է  
բատերազմ անոնք կը արքի անոր։

Պատերազմը մարդկային ընկերութեան  
այրենիութեան ըրջանէն մնացած միասում  
ըն և որ իր շուրջը աղետ ու սարսափ կը  
փուէ ։ Մարդիկ նախապատճեկան ժամա-  
ակներու մէջ երբ գես քաղաքակրթու-  
թնէ զուրկ էին իրենց արտամարանելու  
արողութիւնը առկային մշակուած չէր,  
բենց իրաւունքը պաշտպանելու համար  
պիտօնաբար զգացումով ու կիրքով լիցուած՝  
բարու հատ բազիսումներ կ'անենային  
սիկոս կրկնուելով ու կրկնուելով ցեղին  
չէջ ունակութիւն զարձաւ կուռազանու-  
թիւնն ու պատերազմը և իրենց իրաւունքը  
լաշտապանելու համար ուրիշներուն իրա-  
ւունքը ունակոս բնիկու սպառութիւնը :

Անոնք սրբակ գօրաւոր էին՝ տկարին

(\*) Այս համարը աշխարհաբար Ա. Դըղի  
թարգմանութեան ժէկ Սադէ. լի. 14ին ժէկ կը  
գտնուի:

